


ձեռողով փախստեամբ ի կապադովկիա (Անակայ ցեղին ջնջուելուն ժամանակ), կրթուած ի կեսարիա, յետոյ ընակած «ի յոյն աշխարհն»՝ երբ մանուկն Դրիգոր բերուցաւ ի Հայաստան։ Սոյն պատմութիւնը, արժանաւոր իր ամէն մասերով թանձր խարէութեան՝ որ զայն ընդունել տուած է, ուրիշ բան չէ եթէ ոչ հնարք մը կերպարանափոխելու սուրբ Յակովը՝ հայ ազգային սուրբի մը։ Ռւսոփա զարմանց չէ թէ որ հետքը կը գանուի Գրիգոր Մերենցի Յայսմաւուրքի մէջ։¹

Բնագիրը՝ որով այժմ զբաղած ենք՝

հրատարակուած է երկու գրչագիրներու համաձայն, որուն մին պէտք է ըլլայ վենետիկոյ Ա. Ղազարու Ա. Ճապոնաֆիրը, ամենամեծ կիսաթերթ (in folio), երկարագիր, գրուած թագէոս դպրէ, Ա. Լուսաւորչայ անապատին մէջ, 1224ին²։ Կայ ուրիշ օրինակ մ'ալ, գրուած 1428ին, կարապես արեղայէ վեննայի Միրիթարեանց թ. 224 գրչագրին մէջ։ Հաշեանի ատոր մասին տուած համաստութիւններէն դատելով, վերջին աստիճան ազգատութեամբ անոր ձեռք խառնուած է։³

Թրու. Հ. Ք. Զբարեան

Պոլոս Բնագիրը



Տ Օ Գ Թ . Գ Է Ո Ր Գ Պ Ա Յ Լ Ի Վ Ի

Հ Ա Յ Ո Ջ Գ Ի Բ Ժ Ի Ե Կ Ժ Ա Ր Ո Ւ

ՅՈՎՍ. Զէքքաչչի Քազալիի ընդարձակ մէկ երկասիրութենէն արտատպուած «Ֆիւուձի» թէրթը (տպ. Հոռմ), մինչ այլեւայլ վաւերագիրներ և ձեռագիրներ կը յիշէ ու մէջ կը բերէ ջիւուձիի թժշկաւէտ ջուրը հոչակելու համար, վկայութեան կը բերէ նաև այս որ

Պայիշիին ալ, մեծ «Հայուկրատէն Հրառմա»։ կը պատուիրէ ջիւուձիի ջուրը աւագախտի տրամադիր եղողներուն։

Կարտատպէն նաև անոր Մաքի թմորհան վրայ երկին այն նշանաւոր էջի, յորում կը խօսի աւազախտի պատճառներուն և հնաւանքներուն վրայ։ և յետոյ կը զնէ եր կենսագրութիւնը համառուիւ։

«ՀՌՈՄԱՅՑԵՑԻ երեսի ՀՊԱԿԱՐԱԾՈՍՆ ծնաւ 1669ին Բակուզայի մէջ (Դաղմատիա), Լիւրիկեցի փախստական ոչ-անարգ Հայ ընտանիքը մը։ Էջչչէյի մէջ Պայլիկի ընտանիքը զինքն առաւ ու զաստիարակեց,

որուն մականունն իւրացուց նա՝ ի ցոյց եր երախտագիտութեան։ Յետ ուսանելու Սալերոյի, Բատուայի և Պոլոնիոյ մէջ, ուր աշակերտեցաւ Մարիկիի, Գիշցիի երկրին ամէն կողմը շրջեցաւ և հուսկ 1696ին հաստատուեցաւ Յափտենական Քառերին մէջ։ Հազիւ 28 ասրեկան էր Պայլիկի։ և սակայն ինսովկի. ԺԲ. Քահանայապետը իր վճռագրով, առանց մէկու մը կարելուրութիւն տալու։ Մարիէնց ոյի Աթենէյոյին մէջ անդամազննութեան և վիրարուժութեան ուսուցիչ կը կարգէր զէայը, Մոնս. Լանչիզիի տեղ. Մանաւանդ թէ Հոռմայ մէջ՝ ուսանողներու այնքան բազմութիւն չտեսնուեցաւ երբեք՝ որբան ջիւուձիի ջուրը հոչակողին ժամանակ։ իր նոր, Փայլուն, յանդուզն և պերճախոս ուսուցումը, ուղղակի հակառակ էր անցելոյն հինցած աւանդութիւններուն. ուստի Ժի. դարու, թէ իտա-

1. Յայսմաւուրք, Բ. առ. (Ա. Պուհու, 1730), էջ 246-49.

2. Ազգերեան, Լիակ. Վարք Սրբոց, Հռ. Ժ. էջ 54. Համաւած, Յաւելուած, էջ հաւ.

3. Տաշէան, Տուագ Զեռագր. էջ, 573.

լացի, թէ անդրաւպեան գիտականներէն՝
միաբերան « Վերահորդիլ բժշկութեան »,
« Նոր Հիպոկրատէ », « Ջան թժկական զի-
տուրեան » հոչակուցաւ:

« 1696ին Տօթթ . Պայլիվի զբց
իր « ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ » (De
praxi medica) ուսումնամիրութիւնը, և
զայն նուիրեց իննովկ. Ժի.ի, գիրը 2.
Յորելեանի տարին, 1700ին, տպագրու-
թեան տուաւ Հոռմայ մէջ իր « Բանախո-
ստրինները » (Dissertationes), և Մաղթին
շուրջ, անոր բնուրեան, գրծածուրեան, և
հիմանդրեանց վրայ զրած ճառին մէջ՝
առիթ գտաւ խօսելու « Պարուն Ֆիւաձարի
Զոր » ին վրայ ալ, որ բարահարութեան
մէջ՝ աշքի զարնող և շատ ապահով ազ-
դեցութիւն մ'ունի, որ և պատուիրուած
և գրծածուած ալ էր խտալիոյ ամէն հի-
ւանդանոցներուն մէջ, ձիշտ է որ Պայլի-
վի սակաւաթիւ նախադասութիւններ կը
նուիրէ հրաշագործ ըմպելիքին « Ջարմա-
նայի յատկութեանց » վրայ... բայց ոսկե-
զինիկ և պղնձի վրայ արձանագրուելու
արժանի խօսքեր. որ և բժշկութեան
Դպրոցապետէ մը արտասանուած ըլլալով՝
արտաքոյ կարգի յարգ ունին: — Մեծ
Անգամագէտն... մեռաւ Հոռմուլոսի Քոզ-
քին մէջ զեռ 38 տարեկան, 1708ին « Հոռմ
Քաղցին և բոլոր Գրականական Հասա-
րակապետութեան անբացարելի սպով »,
ու թաղուեցաւ Corso փողոցին վրայ Ա.
Մարկելոսոս եկեղեցւոյն կրկչին մէջ:

Հոռմայ Եսկուրապիսի հրաշալի զրծերը
(լատին լեզուով) բազմաթիւ տպագրու-
թեանց պատիւն ունեցան: Ահա անսնց
մէկ շարքը. Լինին մէջ՝ 1704, 1715,
1745, 1765. — Փարիզ՝ 1711. — Ան-
գլուսա, 1715, 1719. — Bâle, 1737.
— Վենետիկ 1754 ան. Փարիզու մէջ
կրկին տպագրուեցան Փինէլի ծանօթու-
թիւններով: Ալրիշ տպագր. մ'երեցաւ
Լայպցիկի մէջ 1827ին C. G. Kühnի տա-
ռերով: Ներկայիս ալ Պայլիվի հասոր-
ները « volitant per ora virum » (բեր-
նէ բերան կը շրջին):

Հ. Գ. Ոսկեան

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ

(Ըար. տես թզմ. 1921. էջ 840)

ՀՊԸ

Բաղդատութիւնը ֆննադատութեան ազդակ-
ներէն մին կրնայ համարուիլ այն պարապային,
երբ երկու երկերը արուեստի միենայն դպրոցին
կը պատկանին: Ասկէ գուրս անիկա կը ծառայէ
ֆնուուած հշմարութիւնը աւելի որոշապէս և
պայծառագոյն կերպով ցոյց տալու: Եթր Վահան
Տէրեանի նորհուապաշտութիւնը բազդատենք
Վէուլինի կամ Մնլլարմէի դպրոցին, անշուշտ
անիկի փոքրիկ տժգյուն շոշան մը պիտի ըլլայ
կարմիր և սպիտակ շուշաններուն պակին մէջ.
բայց անոր բոյր հայ գրականութեան պարտէզը
կը ինկասենէ, որովհետեւ ինքնին փոքրիկ է
պարտէզը՝ որուն մնծագոյն մշակներէն մէկը հան-
դիսացաւ Տէրեան: Զի բաւեր ունենալ նոխ երևա-
կայութիւն, ծաղիկներու անսահման աշխարհին
մէջ ընտրելու համար առանձնայատուկ և ինք-
նատիպ բոյրով ծաղիկ մը, — պէտք է անոր
հունար սերմանած ըլլալ իր սրտին վէլիքիուն
մէջ, գեղահրաշ գարունի մը կարմիր երազին
համար, և զգալ որ սրտին սափորը կը փշի,
որովհետև գարնան ծաղիկը հալուէ (ալօէս) մըն
էր, որուն արմատը այնքան գօրաւոր է և խո-
րաթափանց...

Տառապանքը և Երազը բգֆուած էին այս կա-
նացի ֆնքութեամբ զեղուն բանաստեղծն սիր-
ար: Լուսնային ուրուականներ կը լեցնէին անոր
հոգեկան աշխարհը, ուր արձաններու և մեռելնե-
րու խորհուրդը կ'ապրէր: Զայներ կային՝ զորս
ան կը զգար աւելի քան թէ կը լսէր: Ստուերին
կապտածորան շրթունքները անոր համբոյրներ
կու տային և Սէրը մարմին չուներ անոր համար: Ես
թիշ անզամ կարդացած եմ, մանաւանդ հայ
գրականութեան մէջ, « Խրիխնամամ » էի նման
թէրթուածներ, որոնց մէջ Հոգին ինքնեղորէն
ընդունած ըլլայ առաջին պատկերը շուրջի ան-
սահման իրերուն, և անոնց կեանքովը բարախէ,
անոնց հութեանը մէջ անէանայ, որովհետև Ա-
նիկա իր տարտղնուած մասնիկները կը կարծէ
զերպատնել անոնց մէջ, և այնքան հեռակարօսուկ
կը սկսի նոյնանալ անոնց՝ մինչեւ իսկ անար-
տայալ և լոյնի նորհուրդներուն.

Եռառով կը լսէ աղմուկը դաժան,
Աւ սիրաց կը զգայ թայլեր փափուկ.